

գիտել զանազան տեսակէտներով եւ զանազան ուղղութեամբ։ Մենք ընտրեցինք այն ճանապարհը, որ մեզ թւում էր աւելի իրական եւ որ մեր հայեցքով գրագէտին կարող է լուսաբանել ոչ միայն իրբեւ անհատական հոգի, այլ եւ որոշ ժամանակի եւ որոշ միջավայրի սոցիալական արտայայտութիւն։

Գրականութիւնը, ինչպէս եւ պատմութիւնն ու ընկերաբանութիւնը, անկարելի է զատել այդ միջնորդական։

Պետրոս Դուրեան ծնուելով մի փոխանցման շըջանում, ապրելով մի պատմական ժամանակում — արտայայտեց ոչ միայն իր ներքին մարդը, ոչ միայն իր ներքին ողբերգութիւնը, այլ եւ իր ժամանակը եւ իր շըջանի հաւաքական հոգեբանութիւնը։

Այս յիսուն աարուայ ընթացքում նա պարեց մեր գրականութեան մէջ եւ ազդեցութիւն ունեցաւ բազմատեսակ գրողների վրայ այդ կրկնակի ուղղութեամբ։

Այժմեան սերունդը բարձր գնահատելով հանդերձ Պետրոս Դուրեանի գրական-բանաստեղծական գործը, գիտակցում է անշուշտ, որ ինքը տարբեր ժամանակի ծնունդ է։

Յիսուն տարի յետոյ ահագին յեղաշըջումներ են տեղի ունեցել թէ եւրոպական կեանքի ու գրականութեան եւ թէ մեր կեանքի ու գրականութեան մէջ։

Պետրոս Դուրեանի գործը խոշոր չափով դարձել է արդէն պատմական գործ։ Այժմեան գրական սերունդը կարդալով եւ սիրելով նրա ողբերգական բանաստեղծութիւնը, ոչ մի վայրկեան չպիտի մոռանայ, որ ինքը նոր, յեղաշըջուած ժամանակի ու սոցիալական միջավայրի արտադրութիւն է։

Եւ գիտակցելով այդ պէտք է աշխատի նոր մարդկութեան, նոր իդէալների եւ նոր հոգեբանութեան արտայայտիչ լինել...

(Պ. Ե. Պ.)

ՍԻՄ. ՅԱԿՈԲՅԱՆ



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ՊՐՈՊ. ԴՈԿՏ. ՅԵՐԱԽԹԻԻՆ ՏԻԴՐԱՆ
ԸԲԵԼԵԱՆՑ

Հայ մտաւորականութիւնը կորսնցուց իր ամէնէն թանկագին եւ ազնիւ հանճարներէն մէկը, յանձնին Պրոֆ. Դկտ. Յարութիւն Տ. Աբելեանցի, որ կարճատեւ ըստանդութենէ մը վերջ մեռաւ 73 տարեկան հասակին մէջ, 11 Հոկտեմբեր 1921 ին։

Արտիմ ը, ինչպէս մայրը զայն կանունէ իր նամակներուն մէջ, կը տեսնէ առաջին անգամ աշխարհքի լոյսը Լօռիի աւելակներուն մօտ, Վարդաբլուր գիւղը 13 Ապրիլ 1849 ին (Հ. Տ.): ծնողքը ունեւոր գասակարգին չէին պատկանիր, այնպէս որ հազիւ ի վիճակի էին իրենց ապահով վաստիելու։ Արտիմ դժբախտութիւնը կ'ունենայ իր պատանեկութեան ժամանակ հայրը կորսնցնելու։ Նախնական կրթութիւնը կ'առնու գիւղին դպրոցին մէջ եւ յետոյ կը մտնէ Թիֆլովի Ներսիսեան Ազգային հոգեւոր Դպրոցը, ուր Յարութիւն կը գտնէ իր շուրջը հայ երիտասարդութիւն մը, առգորուած ջերմ հայրենասիլութեամբ, որ կը մտնէ յայ անցեալիութեամբ։ Սաացած վկայագիրներուն մէջ լիշուած են անոր կարողութիւնները եւ յատկութիւնները՝ ամենալաւ, եւ շատ գնահատութիւններով։ Իսկ աւարտական վկայագրին մէջ, որ կը կրէ 12 Օգոստոս 1864 (Հ. Տ.) թուականը, Յարութիւնի տրուած են միայն «գերազանց», եւ շատ լաւ, թուերը։ Այս վկայականէն («Ատահստատ» էն զատ) տա-

ղանդաւոր շր'անաւարտը կը ստանայ նաեւ
“Գովասանական թուղթ”, մը գպրոցի
հոգաբարձութենէն “վասն զերազանց
յառաջդիմութեան եւ գովանի վարուց
եւ բարուց նորա յընթացս ուսումնաւ-
ութեան ի Դալրոցիս” : Յարութիւն
կարողացած էր բարձրանալ այս մույին
զարգացմանը՝ իբրեւ “որդեգիր”, եւ
աղքատ ծնողքի տաղանդաւոր զաւակ
չնորհիւ բարեյիշատակ եւ ապնուասիրտ
Յովսէփ Էֆենդիանցի կտակին, որուն
նպաստով կը հոգացուին անոր ուս-
ման ծախքերը՝ ինչպէս նաեւ ուրիշ աղ-
քատ եւ մասնաւոր յատկութիւննե-
րով օժտուած ուսանողներունը, որոնցմէ
միայն ամէնէն կարողները կը ղըկուէին
բարձրագոյն ուսումնարաններ: — Աբե-
լեանց կ'արժանանայ այս բախտին՝ չնոր-
հիւ իր յառաջդիմական յատկութիւննե-
րուն:

“Դաստիարակ լինելու ցանկութիւնով”,
Յարութիւն կ'անցի Գերմանիա եւ կը
մտնէ Հայդելբերգի (Heidelberg) համա-
լսարանը, 21 Հոկտեմբեր 1865 ին (Հ. 8.),
իբրեւ կատարեալ ուսանող, ուր կը հե-
տեւի բնադիտութեանց, ինչպէս նաեւ
մանկավարժութեան եւ շարք մը ուրիշ
գիտութիւններու, ի մէջ այլոց փիլիսո-
փայութեան, տրամաբանութեան եւ հո-
գեբանութեան, որոնցմով կ'ուզէ իր հայ-
եացքը գիտութեանց վրայ ընդլայնել, որ-
պէս զի “միակողմանի ըլինի, : Ուսանո-
ղութեան ժամանակ գրեթէ միշտ դրամա-
կան նեղութեան մէջ կը գտնուի, ինչու
որ իրեն ստացած նպաստը. զոր հոգա-
բարձուները իրեն ամէն տարի կը ղըկէին,
այս է 300 Ռուպի ըստ Էֆենդիանցի
կտակին, իր պահանջնորու գոհացման չեր
բաւեր կատարելապէս: Դրամի նեղութե-
նէն տառապող Աբելեանց իր 1868 Սեպ-
տեմբեր 4 թուակեր նամակին մէջ զրած
է իր հոգաբարձուներուն՝ Դրիգոր Յովհան-
նիսեան իզմիրեանցի եւ Աւետիք Բուղդա-

նեան Ովիզնիկեանցի՝ թէ ազգային հա-
շուով ուղարկուած է այստեղ սովորելու
բայց ոռօճիկն այնքան քիչ է որ չէ կարող
հիւանդութեան ծախքը վճարել եւ ու-
սումնով շարունակելով: Վերջապէս՝ զանա-
զան դիմումներու վրայ՝ հոգաբարձուները
կը վճռեն Աբելեանցի տաւ եկան նպաստը
300էն 400ի բարձրացնելու: — Քիչ մը
ալ մայրը կ'օգնէ անոր երբեմն դրամ զբո-
կելով:


Առանց Հայդելբերգի մէջ իր ուսումնի
աւալութելու՝ Աբելեանց անկէ Զու իցերիւա-
կանցնի եւ Ցուրիխի համալսարանը կ'է
մտնէ շարունակելով հետեւիլ բնադիտու-
թեանց: 1872 ին՝ 23 տարեկան հասակի
մէջ՝ Prof. Wislicentashի մօտ կու տալ
Դոկտորական քննութիւն՝ զրելով աւալ-
տական աշխատութիւն (Dissertation) մէ
“Bichloräther”ի վրայ: Իր ուսուցիչը
Գևահասելով Աբելեանցի բարձր յատկու-
թիւնները՝ կ'առնու զայն քրով իբրեւ օգ-
նական: Ահա այս թուականէն կսեալ՝ երիւ
տասարդ գիտնականը կը նետուի գործնա-
կան կեանքի մէջ եւ կը սկսի գործնականա-
պէս ծառայել գիտութեանց յառաջա-
դիմութեան: Դիրախտարար պարագաները
չեն թոյլատեր անոր վերադառնալ Հայդե-
լեան իր եւ ծառայել մատաղ սերունդի եւ
ժողովուրդի կրթութեան, որուն համար
նա ուխտած էր: Ամէն անգամ որ Աբե-
լեանց կը պատրաստուի այս ծրագրի իրա-
գործման, անոր առջեւ կը բարձրանա-
ժայռի պէս արգելքներ, այնպէս որ՝ այլ
եւս ստիպուած՝ կը փորձ: իր ասպարէղ
շնել Զուիցերից մէջ, որուն քաղաքա-
ցին կը դառնայ 1884 ին: Այսպէս նո-
ժառայած է մօտաւորապէս կէս գար Ցու-
րիխի կառավարութեան զանազան պաշ-
տօններով, ի մէջ այլոց իբրեւ քիմիագի-
տութեան ուսուցիչ զանազան զպրոցներու
մէջ, իբրեւ նահանջական քիմիագիտ (Kan-
tions-Chemiker), 1884 էն ի վեր իբրեւ
արտասովոր Պրոֆեսոր, 1890 ին կատարեալ

Պրոֆեսորի ասիճան ստացած է եւ 1892—1894 համալսարանին փիլիսոփայական ծիւղին երկրորդ բաժնին պետք եղած է: Վախճանելին քանի մի ամիս յառաջ հանգստեան կոչուած էր, բայց դեռ կը շարունակէր իր գործերը համալսարանի մէջ, որովհետեւ դեռ ուրիշ մը որոշուած չէր անոր պաշտօնին իրբեւ յաջորդ:

Արելեանց ամուսնացած իր ուսեալ ուսւ օրիորդի մը հետ, որուն հետ պակուած էր հայ ծէսով: Սա ունեցաւ երկու աղջիկ, որոնք նշանաւոր տեղացիներու հետ ամուսնացած են, եւ մանչ զաւակ մը, յայտնի արձանագործ ու նկարիչ:

Մառած հայ տաղանդին աշխատութիւնեւ ինչպէս նաեւ անոր գործունեութիւնը բազմակողմանի եղած են: Մասնաւոր հեղինակութիւն մը ստացած էր անունդեղիներու քննութեան եւ տարրալուծութեան մէջ, որուն մասնագիտական հմտութեան կը դիմէին շատ անդամ ծուրիսի դատարաններէն եւ զանազան պաշտօնարաններէն ու հաստատութիւններէն, փորձառու գիտնականին կալծիքը հարցնելու համար, որուն վրայ կը հիմնէին յաճախ իրենց վճիռները կամ որոշումները: Այսպէս կը տեսնենք զայն դատարաններու մէջ զանազան առիթներով, ինչպէս մնունչլիներու կեղծման, դրամանենդութեանց եւ ոճուագործութեանց դատելու ժամանակ, ուր Արելեանց կը յայսնէ իր քննութեանց արդինքը կեղծուած մնունդեղիներու եւ դրամներու վրայ՝ ինչպէս նաեւ

թունաւոր.. ած դիակներու. Երբ 1884 ին ծուրիս նահանդին մէջ ժանդատենդի համաձարակ կը ծագի, Արելեանց քննութեան յանձնախումբին (Experanten-Kommission) անդամ կ'ընտրուի եւ անոնց ժողովներուն կը մասնակցի: Յետոյ կ'աշխատակցի քաղաքային ճարտարագէտին՝ հանրային առողջութեան վերաբերեալ տեխնիկական միջոցները բարելաւելու: Արտադրած է նաեւ շաբթ մը աշխատասիրութիւններ սնունդեղիներու տարրալու ծութեան վրայ, որոնք վերջը կառավարութեան օդնած են իրեւ հիմերը ծրագրի մը սննդեղիներու քիմիագիտութիւնը դեռ մակար մէջ կը գըտնուեր: Երբ 1883 ին ծուրիսի մէջ “Զուիցերական Ցուցահանդէսը” (Schweizerische Landes-Ausstellung) տեղի կ'ունանայ, Արելեանցի կը յանձնուի անոր մէկ բաժնի հսկողութիւնը: Նյոն տարին կը հրատարակէ տեղեկագիր մը դրբուկի ձեւով՝ տալրով անոր մէջ ծանօթութիւններ գարեցուրի վրայ՝ պատմական, տնտեսագագական եւ վիճակագրական տեսակէտներով: Անոր ծառայութիւնները հանդէպցացահանդէսին, ինչպէս նաեւ անոր անդամակցութիւնը յիշեալ յանձնաժողովին մէջ գովասանական “վկայականով”, (Diplom) մը կը գնահատուին: Իր գործերէն շատ մը տարրալուծական ձեւակերպեր կը շարունակէն իրենց արժեքը պահել զանազան տարրաբանական գասագիրքերու եւ գիտնական գործերու մէջ: Անոր ամէնէն



ՊՐՈՓ. ԴՈԿՏ. ՑԱՐՈՒԹՈՒՆ ՏԻԳՐԱՆ ԱՐԵԼԵԱՆՑ

ծանօթ եւ տարածուած գործն է “Առաջնորդ որակական տարրալուծութեան”, (Leitfaden für die qualitative chemische Analyse), որուն տասնուհինգերորդ տպագրութիւնը լցու 1920 ին եւ թարգմանուած է օտար լեզուներու: Կրնային յիշուիլ հոս նաեւ շարք մը դոկտորական աշխատութիւններ (Dissertation), որոնք թէեւ իր հարիւրաւոր աշակերտներուն անունը կը կրեն, բայց Աբելեանցի տարրալուծարանի (Laboratorium) մէջ անոր հսկողութեանը տակ եւ անոր աջակցութեամբ յառաջ եկած են: Ուսի նաեւ աշխատասիրութիւն մը քարիւղի վառման վրայ, որուն տաքութիւնը չափելու համար մասնաւոր մեքենայ մը հնարած է, որ կը կոչուի „Abelscher Petroleumprober“: 1897 ին կը մասնակցի Համագոյին երկրաբանական ժողովին, որ կը գումարուի Ռուսիոյ մէջ:

Աբելեանց միշտ սիրած է իր հայրենիքը եւ ազգը. անոնց վիճակովը միշտ հետաքրքրուած է. սրտով անոնց հետ ապրած, անոնց համար աշխատած, տրտմած. եւ ուրախացած: Դրիչով եւ գործով պաշտպանած հայկական դատը տեղական թերթերուն մէջ: Իր տոկուն եւ ողջամիտ նկարագրովը եւ գիտնական հանձարովը պատիւ բերաւ այն ազգին, որմէ նա սերած էր: Երբ կոտորածներու ժամանակ Ցուրիխի, ինչպէս նաեւ ուրիշ նահանգներու մէջ հայանպաստ ընկերութիւն (Armenischer Hilfsverein) մը կը կազմուէր տեղացիներու կողմէ, հայորդի գիտնականը կը մասնակցի անոր եւ գործոն դեր մը կը կատարէ անոր մէջ մինչեւ իր մահը: Հայրենիքը տեսնելու տեհնչով՝ նա կուղեւորի երկու անգամ գեպի լոռի այցելու համար իր ծննդավայրը: 1896 ին երբ երկրորդ անգամ կերթայ հայաստան՝ կը բարձրանայ Արարատի գագաթը, ուսկից հետը կը բերէ բուսաբանութեան մէջ գեռանձանօթ բոյսեր, ինչպէր նաեւ կենդանա-

բանութեան մէջ չնշանակուած կենդանիներ, որոնք ընդհանրապէս բնագիտութեանց կը նպաստեն եւ մասնաւորապէս համալսարանի հաւաքածոները կը ճնշացնեն: Ցուրիխի վերադարձին՝ տեղական թերթերէն „Züricher Post“ի մէջ կը տպուին իւր տպաւորութիւնները եւ գիտնական հետազոտութիւնները „Առաջին Ցուրիխիցին Արարատին վրայ“, Խորագրին տակ: Ծամբորդութեան ժամանակ Աբելեանց կը ծանօթանայ Համարլու Գիւղի մէջ հայրենակցի մը, որ անոր պատմածները Ճամբորդութեան մասին կը հրատարակէ Թիֆլիզի „Մշակ“, թերթին մէջ (Թիւ 112) Սեպտեմբեր 26, 1896):

Իր երիտասարդութեան օրերուն Աբելեանց կը զբաղի նաեւ գրականութեամբ, գրելով զանազան շահեկան յօդուածները մասնաւորապէս մանկավարժական հարցերու վրայ, թարգմաննելով նաեւ զանազան օգտակար գասազբքեր, որոնք սակայն լըստեսած չեն: Աշխատակցած է Կ. Պոլսի նովկասի հայ թերթերուն այլ եւ այլ յօդուածներով, որոնք իր նկատական վեհակին բարուղման նպաստած են ուսանողութեան շըջանին: Եղած է նաեւ սերոբարեկամը երկու հանրածանօթ Արծրունիւներուն:

Ահա այս ան Աբելեանցն էր, որուն դադաղը, ծաղկեպսակներով զարդարուած, դրուած էր 1921 Հոկտեմբեր 13 ին, Ցուրիխի դիակիզարանը: Ցուղարկաւորութեան եկած էին բազմաթիւ ուսուցչապետներ՝ թէ Համալսարանէն եւ թէ Բազմարուեալ տից վարժարանէն, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ զանազան պաշտօնատուններէն) եւ շատ մը գիտնականներ եւ աշակերտներ՝ Դադաղին երկու կողմերը պատուոյ պահանջութիւն կ'ընէին ուսանողական պատգամաւորութիւններ իրենց գունագեղ դրօշ ներով եւ պաշտօնական տարագներով՝ ըստ իրենց ակադեմական սովորութեան: Բերուած ծաղկեպսակներուն մէջ առանձին

կերպով կը փայլէր Յուրիիսի հայ Գաղութի նուիրած ծաղկեպսակը ձերմակ լայն ժապաւէնով մը, որուն վրայ խոշոր ոսկիզօծ տառերով եւ գերմաներէն լեզուով դրուած էր. — “իր անմոռանալի հայրենակցին, հայ գաղութ Յուրիիսի”, — Յուրիիսի հայութիւնը փութացած էր իր պատույ նախագահին ընծայել վերջին պատիւը եւ յարդանքը:

Տիսուր նուագածութենէ մը յետոյ խօսք առաւ հանրապետական խորհրդամայ Դիտ. Վետտ-ստեն (Dr. Wettstein), ննջեցեալին փեսան, գերդաստանին կողմէ. Արելեանցին համառօտ եւ պարզ կենսագրութիւնը ըներով, շեշտից անոր նկարագրի տոկունութիւնը, անխոնջ աշխատութեան թափը, աղնիւ եւ պատասխանատու ոգին գեպի նոր հայրենիքը: Եետոյ մատնանշեց անոր կարեւորութիւնը Յուրիիսի Կանտոնին (Kanton) համար, որուն նա մատուցած էր անթիւ եւ անփոխարինելի ծառայութիւններ: Շօշափելով ննջեցեալին քաղաքական զգացումները՝ ի մէջ այլոց ըսաւ. — “Թէեւ շատոնց Զուիցերեացի, բայց ոգիով միշտ հայ մնացած էր”:

Երկրորդ գամբանական խօսողն էր Դիտ. Փուտատէր (Dr. Futter), համալսարանին տնօրէնը, թէ հաստատութեան եւ թէ իր ընկերներուն կողմէն, վեր հանելով Արելեանցի մատուցած անմոռանալի ծառայութիւնները, մօտաւորապէս 40 տարիներու ընթացքին. ըսաւ. “Համալսարանի պատմութենէն կարեւոր կտոր մը հողակոյտին կը յանձնուի”:

Եետոյ խօսեցաւ Դիտ. Կարրէր (Dr. Karrer) քիմիագէտ ընկերներուն կողմէն, “Ի ակնարկ մը նետելով ննջեցեալին գիտնական եւ պաշտօնավարական գործունէութեանց վրայ՝ փակեց իր համառօտ եւ տպաւորիչ գամբանականը, որ տպուեցու “Neue Zürcher Zeitung” օրաթերթին մէջ նյունութեամբ:

Անկից վերջ՝ խօսք առնելու պատիւը

ունեցաւ յօդուածագիրս՝ Յուրիիսի հայ Գաղութին կողմէն, յիշելով Արելեանցի կարեւորութիւնը Զուիցերեաց հայութեան, մանաւանդ Յուրիիսի ուսանողութեան համար, որուն նա երբեք չզացաւ իր հայրական խնամքը եւ ամէն հայու հանդէպ եղաւ անձնուեր, համեստ եւ պատուական ընկեր մը: Թէեւ ան տուաւ իր երկրորդ հայրենիքին իր ամէնէն թանկազին գոյքերը, բայց սրտին խորէն միշտ հաստատուի՞մ մնայ ազգին, որմէ ան սերած էր: Յուրիիսի գաղութը կորսնցուց իր ամէնէն ականաւոր անդամը պատուոյ նախադանին մահուամբ, որուն սզնիւ յիշատակը Յուրիիսի հայութիւնը պիտի գիտնայ պահել իր սրտին մէջ միշտ թարմ եւ անմոռանալի:

Քանի մը երկվայրկեան խոր լւութենէ յետոյ նուազը վերստին սկսաւ իր տիրագած եղանակներով յուղել ներկաներու սրտերը, մինչդեռ զագաղն կամաց կամաց կանչետանար յուղարկաւորներու աչքերէն գեպի յաւիտենականութեան ծոցը:

Արգեօք անոր աղնիւ յիշատանին ալ պիտի թառամի օր մը եւ կամ պիտի մորցուին անոր գործերը գիտութեանց պատմութեան մէջ: Ո՛չ երբեք . . . :

Յուրիիսի, Յունանար 1922:

ՏՐՈՒԱՏ Գ. ՏԵՄԻՐՃԵԱՆ



ՄԱՑԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ՀՈՒՄԻԽԱՆ-ԲԱՍՄԱՋԵԱՆ, Սովորն Բառարան Հայերէն աշխարհիկ մեզու Փանսերէն: Կ. Պոլիս, Հրտագուեն գրատան, 1915: 80, էջ 838: Գին: 300 դր.:

Համաշխարհական պատերազմին աղմուկին հրապարակ ելաւ Պալենց գրատան Հրատարակութեամբ այս կարեւոր գործը, որուն այն կութեամբ այս կարեւոր գործը, որուն այն չափ անհամբեր կը սպասէին շատերը: Ազգին չափ անհամբեր կը սպասէին շատերը: Ազգին գոյութեան կութի այս շըշանին մէջ կարելի չէր վրան խօսիլ, եւ կարծեմ թէ այնուհիտեւ ալ վրան չգրուեցաւ: